

Մալամոզ գիւղին կողմը ուսկէ կը վերա-
դառնար հսկայական շրջան մ'ընկելով Ա-
դրիականի վրայ, ուր իր օդանաւը, մանր
ու հազիւ նշմարելի թռչունի մը պէս, կը
սաւառնէր ալիքներու անդունդներուն և
բազմաթիւ ատագաստանաւերու վրայ:

Այս ահագին շրջանը նա կը կատարէր
շատ քիչ վայրկեաններու մէջ, 6-7 րոպէ:
Կանծոյ իր հետ մերթ ուրիշ անձեր ալ
բարձրացուց:

Ամէն թոռիչքին ալ, Վենետիկեան ամե-
նահռանդուն երաժշտութեան մը մէջ, ջեր-
մապէս ծափահարուեցաւ ժողովրդեան կող-
մանէ:

Կանծոյ, իր թոռիչքին երկրորդ օրը,
այցեկեց Ս. Ղազար, Հայոց կղզին, ուր
խոր տպաւորութիւններ ունեցաւ Հայոց
կեանքին, զարգացման և հիւրասիրութեան
մասին:

Կանծոյ բազմաթիւ լուսանկարներ հա-
նց Ս. Ղազարու այլևայլ դիրքերուն,
ինչպէս նուիրեց խմբազրութեանս Ջիշէ-
ներու բաժնին իր օդանաւին մէկ քանի
լուսանկարները, այլևայլ դիրքերու մէջ,
որոնցմէ մէկը հոս կը ներկայացնենք մեր
ընթերցողներուն:

ԳԻՐՔԵՐ ՈՒ ԹԵՐԹԵՐ

Բ. Իշխանեան, Հասարակական գաղափարներ
Թ. Պատկանանի և Ս. Դահաղգի, Թէֆլիս,
Օր. Ն. Արանեան 1910:

Արսէն Տէրտէրեան, Վասն Տէրեան, օպ. Հեր-
մէս, Թիֆլիզ:
Revue des Deux-Mondes, 15 Janvier, 1911:

Այս մեթոդը նոր է մեր մասնագրու-
թեան մէջ, և երբ այս ուղղութեամբ դի-
տուի մէկ գիծը մեր հասարակական գոր-
ծիչներու մէջ, կը տեսնուի թէ մինչև հի-
մայ որքան անձնիշխ դատուած ու ներկա-
յացուած են միւս գիծերը: Բայց այս ան-
ճշդութիւնը առերևոյթ է. որովհետև Բ.
Իշխանեան չիվերցնէր մարդը իր միջա-

վայրին ու կենաց ամբողջ փուլերուն մէջ,
այլ զայն կը նկատէ իր օտարաբոյր մաս-
նագէտի աշխատանցին մէջ՝ ուր զայն կը
նստեցնէ սեւ աթոռի մը վրայ, ինչպէս
ամբաստանեալ մը:

Բ. Իշխանեան քննադատական տարբեր
ուղղութիւն պիտի բռնէ բոլորովին, եթէ
վերցնէ մարդը ամբողջ և իր միջավայրին
մէջ: Չայն զարգացնէ աւելի, քան որո-
շեալ կէտի մը անդամահատէ:

Յամանայն դէպս փափաքելի է որ հա-
յերէն Քրէ, կամ ուրիշ ո՛ր և է լեզուով
մը: Իր լեզուն այս աշխարհէն չէ:

*
*
*

Արսէն Տէրտէրեան ուրիշ կարգի քննադատ է. ընկե-
րաբան մը չէ, հասարակաց զարգափարներու հետ-
մաս, այնքան սիրելի Ռուսահայոց. բանաստեղծական
խառնածոք մըն է և բանաստեղծութեան քննադատ, ա-
րուեստագէտ մը և արուեստի քննադատ մը միանգամայն:

Փոքրիկ գրուածք և առաջին գրուածքը՝ որ քրիմէ
կարգով, Վասն Տէրեան, նոր հոգոյ մը արտարու-
թիւնը Քոզուց վրաս, Բէն իր զարգափարներուն դեռ բու-
լբորովին սիրով չլլուայ և լեզուի դեռ որոշած ու յատա-
կած չլլուայ: Ետ խնամքով գրուած զիրք մըն է, բոլոր
խնամքով անոր որ նոր կը սկսի գրել. Տէրտէրեան ուղ-
ղութիւն մը ուզած է գծել զեղարուեստի գործերը քննա-
դատելու համար: Մեզի կ'երեւի որ շատ կ'անգայտացնէ
զեղարուեստական արտադրութեան զարգաբար, և իր
տեսութիւնները դեռ շատ կոյս հոգոյ մը բազմանքներն
են:

Բայց ներկուս կեանք մը կայ Վասն Տէրեան հա-
տորին մէջ: Տէրտէրեան, անշուշտ, պիտի յատուէ զբա-
կանութեան մէջ և պիտի ծանօթանայ տիեզերական մեծ
զուգի գործողներու հետ:

Ինչ պիտի ըլլան այն առան իր աշխարհայայտողու-
թիւնները, իր զեղարուեստի ուղղութիւնները: Քրիստոսա-
տութիւնը դեռ պէտք է սպասէ իր գաղափարներ յայտա-
նելու համար ինչպէս Տէրեանի, նոյն և Տէրտէրեանի
սազանդներու մասին: Վասն Տէրեան է եւ միշտ քանի
մը կարճ ոտանաւորների կարգացրի հմ: Անոնք վրաս թու-
ղուցներ են շունչի մը արտարութիւնը անասանելի,
բայց զաւի՛ր որ կ'արձակի ձաղկերէն, փտակներէն,
ասաղներէն, ալքերէն և բոլոր իրերու ոգիներէն: Եունջ
մը մեզմ է և հանոյական: Տէրտէրեան ալ քննադատու-
թիւն մը ուզած է գտնել որ զեթ այնքան երկբային ըլ-
լայ որքան այս բանաստեղծութիւնը:

Վասն Տէրեան հասարակ ընթերցողներէն վերջ համա-
կրութեամբ կը լեցուիմ թէ բանաստեղծին համար և թէ
քննադատին:

Երկու նոր ու նուրբ հոգիներ են:

*
**

Ֆրանսական ամենն շեղինակաւոր պարբերազրելը կը բարձրանի սակզ յօրուածներ հրատարակել Թարգրիոյ մասին, որ ուզակի կամ անուղղակի կը խօսուի նաև Հայոց և Հայաստանի մասին: Ռըվիտ զէ գեօ Մոօքի տե- սութիւնները ոչ միայն Ֆրանսացիներու համար յարգի են, այլ բոլոր երկիրներուն և մանաւանդ այն իւրաքան- չիւր երկրին համար զոր կ'ուսումնասիրէ: Իր քաղաքա- կան տեղեկութիւնները անով մանաւանդ բարձր են, որ իր լաւ ընտրուած յօդուածագիրները ոչ միայն ըմբռնե- լու կարողութիւնն ունին և լաւ պատկերացնելու, այլ և բոլոր միւլցիները, նիթական թէ շեղինակական, զբա- նուելու բոլոր զիրքերուն վրայ և կացութիւնները ան- միջական կերպով քննելու:

Եւրոպա եւ երիտասարդ Թիւրքիա սիտադսին ներքե Ռշնէ Պիւնն, ալթէ կ'անցնէ բոլոր Թիւրքիոյ արդի կա- ցութիւնն ու կազմակերպութիւնը: Պիւնն կը յայտնէ թէ Սահմանադրութեան վերահաստատմամբ կը յուսացուէր թէ հուսաարակշուութիւնը կը տիրէր երկրին մէջ և Ա- րեւելեան հարցը կը վերջանար: Ինչ որ չեղաւ: Յետոյ կը բացատրէ թէ որքան բարեփոխութեան կարօտ կ'եսեր կան աչրութեան ներքին կազմին մէջ: Սկսելով երիտա- սարդ Թիւրքերէն՝ նա անոնցմէ մաս մը պարզ գաղափա- րախօսներ կը գտնէ, զանոնք որ Ֆրանսա և Զուիցերիի ուսած են, սաանց փորձի և զործարկեան մարքի ու կա-

րողութեան. միւս կէտը՝ զինուորական բռնապետներ՝ Գերմանիա ստփրզները: Խորհրդարանը՝ եւրոպական նը- մանօրինակ Հաստատութեանց արտաքին կեդեան ունի միայն զեօս: Օրինաւոր իշխանութեան մէջ՝ ուրիշ իշխա- նութիւն մըն ալ կայ՝ կուսկցութիւնը, աւելի զօրաւոր և յուսակոտ: Կ'երազեն այս փոփոխութեամբ Թիւրքի- օրոյ շին սահմանները՝ ինչպէս կը Ռայազփօի կամ Սիւ- լէյմանի օրով: — Տնտեսական կարգին մէջ ամէն բան բարեփոխութեան կարօտ՝ դատարանականը, քաղաքա- բայնականը, առևտրականը, զոբոջականը և ստորկա- նականը: Հիմնական բարեփոխութեամբ միայն կարելի պիտի ըլլայ կանգնել այն զաւանթները, բոլորովին ան- իմամ ու աւերակ, որոնք ժամանակաւ Հոռմէական հա- րըստութեան ազդիւրներն էին: — Թիւրքիա կը ձկուր փոքր ազգութիւնները լռեցնել: Նկատելով ջրէական ազգերուն շահերը՝ իր արդի զիւանազիտական կացութիւնը լաւ է: Ռայոց պիտի կորսնցնէ շատ աչրութեանց համակրութիւ- նը, եթէ համալաւութեան ձկուելով, համաձայնութիւն մը գոյացնէ Գերմանիոյ հետ՝ իրը հովանաւորող նոյն ուղղութեան: Յօդուածագիրը կը թելադրէ Թիւրքիոյ շա- նալ աւելի հաշտ երթալ Ֆրանսայի հետ, որ կը իրա- սանայ իր բոլոր բարոյական և նիթական աջակցու- թիւնը, այս առթիւ անգամ մըն ալ զբրբելով ու քննե- լով Թիւրքիոյ վերջին փոխառութեան առթիւ ծագած աշահութիւններն ու Թիւրքիացութիւնները:

Ռշնէ Պիւնն անկեղծ բարեկամ մը կ'իյրկի Թիւրքաց, Գաւառներու բարեօրժան համար անհրաժեշտ կը գտնէ սպակեղորոնացման գրօթիւնը:

Ք Ո Վ Ա Ն Պ Ա Կ Ո Ի Թ Ե Ր Ն

	Էջ
Հայականութիւն	97
Անգերեկէն Հ. Յ. — Դասեր Հայոց	
և Հայաստանի հնագոյն պատմութեան.	99
Անգերեկէն Հ. Ն. — Լէօ	107
ՏերՈՌՅԵԱՆ Հ. Ա. — Հոմանիշ բառեր	114

	Էջ
ՀԱՅՈՒԵԻ Հ. Վ. — Մէքէի Աւետա-	
բանին Յ տառը Մենապիր կը մնայ .	128
Կանեղ Օղանաւորդը	141
Գիրքեր ու թերթեր	143

Ա Չ Դ

Խմբագրութեանն ուղղուած այն յօդուածները որ չին տպագրուիր, ետեւ չեն դար- ձուիր, զորոնք ստանալու համար յօդուածագիրները պարտաւոր են ճանա- պարհի ծախար հօգալ: